

ԲԱԶՄԱՎԵՊ ՀԱՆԴԻՍԱՐԱՆ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ - ԳԻՏԱԿԱՆ - ԲՈՐՈՅԱԿԱՆ

ԹՑՔ-ԹՑԳ

ՀԱՅԱՐ

2



Ա. ՀԱՅԱՐ

1923

ՑՈՒՆԻՍ

թիւ 6

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՀԱՅԱԳԵՏՄԱՆ

ԵԽ ԵՐ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԵՈՒԹԻՒՆԸ

Նոր հայագէտ մը չէ՝ որ պիտի ներկայացնեմ հոս «ԲԱԶՄԱՎԵՊ»ի ընթերցողներուն, — քանի որ արդէն ծանօթ ու համակրելի դէմք իր հայագիտութեամբ, և մանաւանդ իր հայասիրութեամբ, — այլ ցոյց պիտի տամ մէկ քանի էջնու մէջ անոր զարմանալի զործունէութիւնը այս մէկ երկու տարիներու շրջանին, գործունէութիւնը մը՝ որ իրաւունք կու տայ իրեն հայագէտներու շարքին մէջ առաջին տեղերէն մին զրաւելու։ Այդ անձն է հռովմայեցի Ռուպարտոս Մայտարի, ինչպէս կը ստորագրէ ինքզինք իր հայերէն համակներուն տակ։

Այս եզական հայագէտը հմուտ է ոչ միայն մեր զրաբար լեզուին, այլ նաև աշխարհաբարին, և այնչափ տիրացած է այդ երկուցին ալ, որ հաւասար զիւրութեամբ նարեկացոյն աղօնները կը նաև մանէ իտալերէն, ինչպէս ու այլ այլ լեզուներուն է այս եզական հայագէտը լինելու համար։

Հայ թէրթերը կարդալով՝ կը քաղէ անոնցմէ մեր ազգին վերաբերող կարևոր լուրերը՝ Հռովմի մէջ հրատարակուող «Օրիենտ» պաշտօնաթերթին համար, որուն ամենէն աւելի ժիր ու եռանդուն աշխատակիցներէն է։

Անցած տարի Ապրիլ 14 թուակիր հայերէն նամակին մէջ, ուրիշ տեղեկութեանց հետ, հետևեալը կը զրէր ինձի. «Զրադակալ եմ այժմ ի բարգանուրին Ս. իրենեոսի մատենին ՑՈՅՑԻ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՔԱՐՈԶՈՒԹԵԱԼՆ»։ Ու այդ գործը նոյն տարւոյ Դեկտեմբերին արդէն վերջացած ու լրաց տեսած էր, հմուտ ներածութեամբ մը և ծանօթութիւններով։ Զարմանալի երազութիւն և յաջողութիւն, երբ նկատի առնուի մանաւանդ որ Ս. իրենէոսի յիշեալ գործին հայերէնը շատ տեղ այնքան պարզ ալ չէ, այնպէս որ հայ բարեկան առաջնակ տեղ տեղ բաւական միաց

11



ու զլուխ յոգնեցնել կու տայ համբաւու համար։ Առ ժամի բաւ համարելով այս չափը, գալ անգամուան կը թողում թիշ մ'աւելի ընդարձակ խօսիլ այդ թարգմանութեան մասին։

Անցեալ տարի ուրիշ հայերէն նամակի մը մէջ կը զրէր դարձեալ ինծի. «Թրդիմ ձեզ և զյօդուածե վասն մեկնուրեան (բանիցն) Ա. Պօղոսի առ կորեք. Ա. Ժա. 20, զրուէ խօսեաց ընդ ձեզ համեսէ՛ք տալ տեղեկուրին զայնամեկ և խմբազրուրեան ԲԱԶՄԱՎԱԼՊԻ»։ Թիշեալ յօդուածը լոյս տեսած է «Rivista trimestrale di studi filosofici e religiosi» անուն բանասիրական թերթին մէջ, որ կը հրատարակուի Ասսիզի քաղաքը։

Պիտի զարմանան անշուշտ ընթերցողը թէ Պ. ֆալտաթի, աշխարհիկ անձ մը, ինչ գործ ունի Պօղոսի թղթոց մեկնութեան հետ։ — Պէտք է ըսեմ որ Պ. ֆալտաթի, — հմուտ զրիթէ բոլոր եւրոպական ու սլաւ լեզուներուն, իսկ հիներէն՝ լատիներէնի, յունարենի ու հայերէնի, և ներկայիս ուսանելու հետ է նաև ասորերէնը, — քիչ շատ համայնագէտ մ'է, պարապելով զրիթէ զիտութեան ամէն մասնաճիշտերուն, անխոնջ ընթերցող մը, հետազոտող միտք մը, որուն հետ խօսակցիլ՝ հաճոյալի և օգտակար ժամանց մ'է։ Գեղեցիկ սովորութիւն մ'ըրած է իրեն՝ ամէն օր զանազան լեզուներով Ա. Քրքէն, և յատկապէս Սագմոսէն ու նոր կտուկարանէն, էջ մը կամ քանի մը տող կարդալ, բաղդատել և վրան խորդածել։ Կը պատահի որ օր մը Պօղոս առաջելոյն առ կորնթացիս թղթոյն յունարէն հետեւալ հատուածը կարդալով, «Ըսւերջօմենան օնն նման էռն ու ուն էսու Կորիակն ծելուն գացէն», կը գծուարի հասկընալու անոր միութը, որուն բառացի թարգմանութիւնն է։ «Եւ արդ ի ժողովեն ձեր ի մի վայր ու արժան է առաջ Տես ու ըն ու առ է և ըմպէկ»։ Մեր բազմահմուտ Հ. Պ. Աւետիքեան, իր հոյակապ մեկնութեանց մէջ, հայ և ասորի թարգմանութիւնը, որոնց սակայն միւներէն տարբերած առեն՝ իրարու ալ չեն համաձայնիր։ Ասորին կը թարգմանէ. «Եւ արդ ի ժողովեն ձեր ի մի, ոչ որպէս արժան է առաջ Տես ու ըն ու առ է և ըմպէկ»։ Մեր բազմահմուտ Հ. Պ. Աւետիքեան, իր հոյակապ մեկնութեանց մէջ, հայ և ասորի թարգմանութեանց սոյն տարբերութիւնը հետեւալ կերպով կը պարզէ. «Հայ թարգմանիչը, Կ'ըսէ, Կորառօն (տէրունական) բառը, — որ հոս ածական է ծելուն (Ծնթիթիք) բառին, — գոյականարար առնելով՝ որ կը նշանակէ մերթ «Ասոտնոյ նորիուած վայր» կամ «տաճար», թարգմաներ է տուն Տես ու ն, իմաստը լրացնելու համար աւելցնելով տեղի բառը, իսկ ծելուն - ը թարգմաներ է հայ, իրը սովորական կերակուր կամ ճաշ, ինչ որ չը պատկերացներ Առաքելոյն ճշգրիտ միտքը։ Ասորին ալ նոյնագէս գոյականարար

ամէն զգուշութիւն՝ արժանապէս ընդունելու Ա. Խորհուրդը։ Պ. ֆալտաթի չը գոհանալով հմուտ եկեղեցական Ernesto Buonaiuti-ին տուած մեկնութենէն, կը ստիպուի նոր կտուկարանին ամենէն աւելի կարեոր թարգմանութեանց դիմելու, Vulgata-էն սկսեալ մինչև ամենէն արդի թարգմանութիւնները, որոնց սակայն չեն կրնար գոհացնել զինքը, բոլոր ալ բառացի թարգմանութիւն ըլլալով յունարենին։ Զանց ըրած չէ համեմատել նաև մեր ուկեղարեան թարգմանութիւնը. սակայն ի զուր, զի հայերէնը — զոր անձիշը կը գտնէ Պ. ֆալտաթի — գոհաւանակ լուսարանելու ինդիրը՝ աւելի կը կընճուտէ՝ հեռանալով բնագրէն։ Եւ իրօք թարգմանիչը, չեմ զիտեր ինչ բնագիր կամ զրչազիր ունենալով առջեւ, հետեւալ կերպով կը դնէ յիշեալ հատուածը։ «Եւ արդ ի ժողովեն ձեզ ի միասին, ոչ է տուն Տես ու ն ձեզ սկսի հաց ուտ հլոյ»։ ԱՌքան տարբերութիւն հայուն և յունարենին մէջ. ԱՌէն զրիթէ միւս բոլոր թարգմանութիւննց ճշդիւ կը միարանին յոյն բնագրին, միակ բացառութիւնը կը կազմեն հայ և ասորի թարգմանութիւնը, որոնց սակայն միւներէն տարբերած առեն՝ իրարու ալ չեն համաձայնիր։ Ասորին կը թարգմանէ. «Եւ արդ ի ժողովեն ձեր ի մի, ոչ որպէս արժան է առաջ Տես ու ըն ու առ է և ըմպէկ»։ Մեր բազմահմուտ Հ. Պ. Աւետիքեան, իր հոյակապ մեկնութեանց մէջ, հայ և ասորի թարգմանութեանց սոյն տարբերութիւնը հետեւալ կերպով կը պարզէ. «Հայ թարգմանիչը, Կ'ըսէ, Կորառօն (տէրունական) բառը, — որ հոս ածական է ծելուն (Ծնթիթիք) բառին, — գոյականարար առնելով՝ որ կը նշանակէ մերթ «Ասոտնոյ նորիուած վայր» կամ «տաճար», թարգմաներ է տուն Տես ու ն, իմաստը լրացնելու համար աւելցնելով տեղի բառը, իսկ ծելուն - ը թարգմաներ է հայ, իրը սովորական կերակուր կամ ճաշ, ինչ որ չը պատկերացներ Առաքելոյն ճշգրիտ միտքը։ Ասորին ալ նոյնագէս գոյականարար

առեր է Կորուան -ը, հասկնալով «կիւրակէ» կամ «տէրունական օր», և թարգմաներ է օր Տիեսան, իսկ ծեւունու փայտը, որ կը նշանակէ յատկապէս «ընթրել», «ճաշել», թարգմաներ է ոտել և բնադրել:

Յայտնի է մէջ երկու թարգմանիչներն ալ որոշ ու մեկին չըլրմանելով բնազրին իմաստը, խոյս տուած են բառացի թարգմանութենէն, և ըստ իրենց հասկացողութեան կարծելով աւելի որոշ իմաստ մը տալ այն խօսքերուն, շեղեր են բնազրին ճշութենէն:

իսկ Պ. Ֆալտաթի, առանց Ս. Գրեին մէկնիչ մ'ըլլալու յաւակնութիւնն ունենալու, համեստութեամբ իր կարծիքը կը յայտնէ՝ առաջարկելով յունարենին օնք էտու բացատրութիւնը հասկնալ ու թարգմանել «չէ օրէն», «չէ արժան», ինչպէս կը հասկնայ ու կը թարգմանէ Schmid-del, «nich möglich», և Կորուան ծեւունու բառերով հասկնալ «Ա. Խորհուրդը»: Որով, ըստ Պ. Ֆալտաթիի, Առաքելոյն յիշեալ խօսքը կրնայ պարզուիլ հետնեալ կերպով. «Եւ արդ ի ժողովին ձեզ ի միասին, (յորժամ իրարանիլոր որ զիր ընթիւ յասաջանայ ոտել), և ոմն քայցեալ և ոմն արքեալ», Զէ ՕՐԻՆ ԶՏԷՐՈՒՆԱԿԱՆ ԸՆԹԲԻԱՆ ՈՒՏԵԼ», այսինքն՝ ընդունիլ Ա. Խորհուրդը, ինչպէս կը թուրին հաստատել Առաքելոյն յաշորդ խօսքերը. «Որ ուտից է զհացս կամ ըմպից զրածակս Տիեսան անարժանութեամբ, պարտական եղիցի մարմոյ և արեան Տիեսոն»: Պ. Ֆալտաթիին առաջարկած մեկնութիւնը համաձայն է Ա. Օկոստինոսի և ուրիշ լատին վարդապետաց տուած մեկնութեան, թէ և յոյն Ա. Հայրերէն շատերը ուրիշ կերպ ալ կը մեկնեն:

*

**

Առաջին օրէն իսկ որ Պ. Ֆալտաթի ճանչցաւ Նարեկայ վանականին խորհրդ-

դաւոր դէմքը, ու անոր «ի խորոց արտի» բղիւած հառաջներուն ազօտ մէկ զանգիւնը լսեց իր հոգւոյն խորը, սիրեց զայն իրը իր պաշտելի ու համբուրելի սուրբը: Դեռ ականջիս մէջ է այն հիացման ու զմայլանքին շեշտու, որով կը սիրէր խօսիլ ու լսել Նարեկացւոյ մասին, ու կը յիշեմ անոր խոստումը իտալերէն թարգմանելու Արքոյն սրտառուչ աղօթրեներէն մէկ ցանին, իրը նմոյց մը հայ խորհրդապաշտ զրականութեան, կը ուրախ եմ որ արդէն իրականացած է այդ խոստումը, «Liriche mistiche di S. Gregorio di Nareg» վերնագրով լրյա տեսած BESSARIONE հանդիսին մէջ, և անկէ արտատպուած առանձին թերթով: Թարգմանութեան սկիզբը դրած է համառօտ կենսագրութիւնը Նարեկացւոյն, ուսկից կը ցաղեմ հետեւալները.

«Նարեկացւոյն բովանդակ կեանքը՝ խոկումն ու աղօթք եղաւ: Գրեց ներբողեաններ, աղօթքներ ու տաղեր (ներկայապէս հայ Նկենքեցին Կ'իր-գէ զասոնիք իր ժամասցութեան ու պատարագին մէջ), և այս վսեմ խորհրդալիք քնարերգութիւնները, որոնց կ'ուզեմ հոս թարգմանութեան ճաշակ մը տալ»:

«Բանասահղ մ'է գրիգոր Նարեկացին: Հայ դասական լեզուին բոլոր գեղեցկութիւնները, վերուր զանձերը, բոլոր դարձուածները, վառվառուն երեսակայութեան մը բոլոր պատկերները, սիրածարծ սրտի մը բոլոր արցունիները կան հոս, այս Աղերկողութեանց մէջ»:

«Եթէ, կիօթէի բարձր խօսքին համաձայն, պէտք է սրտին բոլուէ ինչ որ պիտի յուզէ սիրուր, անկարեկի է որ արուեստագիտ և հաւատացւալի մը հոգին լը զմայլի Նարեկայ խորհրդաւոր Արքոյն «ի խորոց սրտից» բղիւալ աղօթքներուն վրայ», ևս:

Առջևս հն Նարեկացւոյն երեք գոհար աղօթքները՝ իտալերէն թարգմանութեամբ, կը կարդամ զանոնց, և կը զգամ լսել նոյն իսկ Նարեկայ վանականը՝ որ կ'ա-

1. Հ. Պ. Աւարիբեան Մեկն. Թղթ. Պատուի. Ա. էջ 880-1. Վ. Կունկուկ: 1806.
2. Հ. Պ. Աւարիբեան. Անդ.

3. Ժ. Արդ բանի յաւան յառաջում զղմաննեց. — «Ընկաւ տարբութեամբ, Տէր Աստուած Հրա»: — «Եւ արդ ի կերպ այսահետաց յուսահատութեանց».

զօթէ հոռ ջանդէի լեզուով՝ բնազրին բարձրութենէն ու գեղեցկութենէն ոչինչ կորուուած է, այլ, ընդհակառակն, հայուն մէջ իրարու շղթայուած՝ կուտակուած նոյնավերջ բառերուն մթութինը՝ որ տարսուամ ու անորոշ բան մը կու տայ իմաստներուն, հոն պարզուած՝ հուրացած ու զրեթէ թիւրեղացած է, ինչպէս տաճարի մը իրեցրաւոր նսեմութիւնը արեւոն շողերով։ Հայերէնը՝ կուռ ու հոծ՝ համակ կուրով է, ուր բառերը՝ կոհակներու նման՝ իրարու կը բախին, կը պառութին, կը զալարուին, կը փրփրան ու կը մոնչին, ու այդ եռուցեսին մէջ աւելի կը գուշակս անոնց միացը քան թէ կ'ըմբռնես. իսկ իտալ թարգմանութիւնը՝ համակ փափկութիւն է, նուրք ու զզայուն, իր ներզաշնակ ու նուազաւոր բառերով, որոնք կ'երերան ու կ'երգեն՝ ինչպէս առուակի մը գէտվէտութերը, ու իմաստները կը պատկերանան մողիդ առջն, ինչպէս լոյսը՝ աշքերուն մէջ։ Հոս փողըրիկ համեմատութիւն մը աւելի ակներև պիտի ընէ ըսածներս.

ՆԱՐԵԿ. ԱՂ. ԲԵՐԳ. ԺԲ.

Արդ բարզում պատկանած ամազեցելց զիմաց կորացեալ, զմէշնոր ազգաւականոցանց երկակի լոթանց՝ արժանափակադի կարկենց՝ առ անհայտ լեռուին շարժութիւն, նորոգեցի ի յերգանաշնաման պատանանց յեղանակութեանց աղեղորմ հեծենանաց՝ ի բարձնան պազակելոյ.

Percio, turbato il volto e pieno d'umiltà, di vergogna e di contrizione, prostrandomi innanzi a lui, io rinnoverò la mia preghiera, che sola può dissigillare le mie labbra chiuse dal timore, che può far muovere la mia lingua meritamente ammutolita, e con gemiti e sospiri di supplichevoli preci alzerò la mia voce verso l'ecclesio.

Ամփոփեալ պարուրեա պատուական սեսութեանց զգայարանաց ի մասուց անդարձութիւն գետեցմար ի ծփական խոսքութեանց, կննցական քաղմանց, անդարձակեան երազոց, իուլ-

porta aperto alla percezione del mondo esterno dai perturbamenti di tumultuose passioni; sollevali dalle preoccupazioni terrene, difen-

կանաց նորորից, յշշատակաւ դր յուսոյդ ան վասուելէ պաշտպահեալ, իւ ո սթափեալ զերասին ի նշշմանէ ձանրութեան ամենազգաստ արթութեալը, հորենորդ զուարթութեամբ ի եթի արաբանց պարմար հաւատաց քեզ, ամինօրնեալ թագաւոր փառաց անձառից, փառարնոցաց երկնացումը եմբեր երգակցաւ յերկինս առարթէ. Զի ու փու արեալ եւ յամենայն արարածոց յաւիտանս յափտենից. ամէն։

Հոս մի՛ փնտոէք բառերու նիւթական հշդութիւնը, անոնց կարգն ու թիւը, քերականական ձեերը, և այլն, որոնք այւագէս կապեր պիտի ըլլային ու անկարելի պիտի ընէին թարգմանել զիրը մը՝ որ իրօք անթարգմանելի է։ Հարեւանցի ընթերցող մը պիտի դժուարի տեսնել հոս այն սերա մթութիւնը՝ որ կայ հայերենին ու խուլերենին մէջ, և սակայն եթէ քիչ մը բառերուն խորը մտնէ, պիտի տեսնէ որ երկութիւն մէջ ալ նոյն հոգին, նոյն շունչը, նոյն սիրտն է որ կը բարախէ, ճիշտ ինչպէս նոյն հովը՝ որ ալիքներուն մէջ կը մնանչ ու մայրիներուն մէջ կը սոսափէ։ Ինչ օգուտ բառերուն հետ կապուիլ կաշկանդուիլ, երբ անոնց ատով համր ու անշունչ, պիտի չը խօսին մարդուս սրտին ու հոգւոյն։ Այոն, եթէ Ս. Գիրը կամ վարդապետական գործ մ'ըլլար, պիտի պահանջուէր անշուլտ խզճամբատ ու նիւթական նշգութիւն, ինչպէս ըրած է նոյն Պ. Ֆալտսաթին Ս. Իրենէոսի «Ծոյցը»ին թարգմանութեան մէջ։ Բայց երբ գործը նարեկացւոյն հետ է, որուն զրչին եւ լէջները չունին աստիճանաւորում, այլ

կամ խոյանքներ են կամ զահավիժումներ, և որոն ամէն մէկ բառը հազար ու մէկ ցաւերու արձագանգն է, — հոդ ահա թարգմանչէն չը պահանջուիր թուարա-նական ճշղութին, այլ պէտք է թոյլ տալ որ իմաստին ու պարագային համեմատ գործածէ իր պատութիւնը, բառի մը զա-նազան առումներուն մէջ ընտրելով այն՝ որ իրեն աւելի ճիշդ ու յարմար կ'երելի, մերթ գոյականը բայի փոխելով, մակրա-յին՝ ածականի գեր տալով, զիմաւորը՝ անդէմ կամ անորոշ ձեւի գերածելով, բա-ռերուն ու նոյն իսկ նախադասութեանց կարգը փոփոխելով, բնագրին մէկ խօսքին դէմ՝ երբ չափազանց սեղմ ու կուռ է՝ երկու կամ աւելի բառ զնելով, և այն է իշ չնորհաւորենց ուստի Պ. Ֆալտաթին, որ իր հայագիտութեան այս նախափորձին մէջ լիովին յաջողեր է, ինչ որ իրեն բա-ջալեր ու խրախոյս պիսի ըլլայ ուրիշ նման թարգմանութեանց ձեռնարկելու:

*
**

Քանի մ'ամիս առաջ՝ Հռովմ հրատա-րակուող «MONDO» օրաթերթը, իր 1 Դեկտ. 1922 թուոյն մէջ հետևեալ տո-ղերը կը գրէր. «Մ'եր աշխատակից Պ. Ֆալ-տաթին երէկ բանախօսութիւն մըրրաւ, որուն նիւթն էր «ԱՐԻԵԼԵԱՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԼ ԽՈՐ-ՀԸՐԴԱՊԱՇՏԵՆԵՐԻ», թես ակնարկ մը տալու ասորի մատենագրութեանց գլխաւոր գոր-ծերուն, Սողոմոնի տաղերէն սկսեալ մինչև Ա. Եփրեմին Երգերը, և ներկայացնելու Եզիպոսի ճգնաւորական շարժման գլխա-ւոր դէմքերը, հմուտ բանախօսն անցաւ հայ մատենագրութեան, որ դժբախտարար անտեսուած է արևմտեան աշխարհէն: Հոծ և ընտիր հասարակութիւնը չափազանցու-րէն շահագրուեցաւ հայ երկու մեծ դէմ-քերուն յիշատակութեամբը, Գրիգոր Նա-րեկացւոյն և մանաւանդ Գրիգոր Լուսա-ւորչին՝ որով կը սկսի հայ մատենագրու-թեան դասական շրջանը, և որուն կը ած չարչարանցներուն մէջ խորհրդանշուած է նոյն տառապեալ ազգին եղերական բախ-

տը: — կը բերեմ հոս թարգմանարար յիշեալ բանախօսութեան այն մասը, որուն մէջ կը խօսուի հայերուս վրայ:

Այս վսեմ մարգարէներուն ըմբռնութեառուն հետ համեմատելով, ոչ նուազ խորունկ է նաև հայ մատենագրութեան կրօնական հոգին, անոր խորհրդապաշտ զգացումը: կրօնական մատե-նագրութիւն մը, որ կրնայ պարծիլ իր պատ-մագիստերով, ինստաստէներով, խորհրդա-պաշտներով ու երգասացներով, — որպիսիք են Ազաթանգեղոս ու Եղիշէ, Խզնիկ ու Յովհան Մանդակոնի, Գրիգոր Նարեկացի ու Ներսէս Շնորհալի, — իրաւոնք ունի առաջին տեղերէն մին զրաւելու քրիստոնեայ մատենագրութեանց մէջ, իրաւոնք մը՝ որ երկար ու արինանու մար-տիրոսագրութեամբ նուրբագրոծուած է, և կըր-նանք բան որ՝ նահատակի մը՝ պատմութեամբ է որ կը բացուի հայ դասական մատենագրու-թեան ոսկեարթը:

Հայ կենցեցին Լուսաւորիլ անուամբ հոչա-կած է Քրիստոսի հաւատքին առաջին մեծ ա-ռաքեալը Հայաստանի մէջ. և իրօք Ս. Գրիգոր իր ըեղուն առաքելութեամբ կենդանի լոյս մը սփոած է, որուն երկար նահատակութեան մէջ, — զոր նկարագրած է դ գարու հայ պատմին Ազաթանգեղոս, — կրնայ Հայաստան տեսնել մինչև այսօր իր ցաւալի բախտին և իր ողբեր-գական պատմութեան խորհրդանիշը: Եւ Ազա-թանգեղոսի ներդաշնակ արձակէն պիտի բերենք հոս հայ Առաքալին ամինէն հանդիսաւոր ու քարուն նօսքերէն մէկը: Կը թողումք հնութեա-րուն նրբօրէն վիճելու Ազաթանգեղոսի պատմու-թեան արթէքին վրայ. Եթէ Լուսաւորչն ըստ խօսքերը, իր հանհատակութեան առաջին շըլա-նին, պատմականորէն ճղուած ալ ըըլլան, սա-կայն ասուցիւ կը համապատասխանն զինքը ոգևորող եռանդուն հաւատքին.

«Տէկ տուրնշեան և հաստիչ խսաւարի, արարիչ և լուսոյ, թա է տիւ և գո է գիշեր, որ կարգի- «ցեր լուսաւորս ի պէտս՝ առաջնորդս արա- «բածոց քոց, որ են յերկրի ֆում. որ արարեր «գերկու լուսաւորս առ ի պէտս շրջմանց տա- «բաց, ամաց, ժամանակաց, չափող աւուրց՝ «որ են յաշխարհի. զմին իշխանական տուրնշեան՝ «որ ունի զօրինակ Միածնինք գո, զանէջ և «զանապական, զանուազ և զանափան լուսոյ, «որ յայտնելոց է իրոց արդարոց ի հաները, «ձեալ աշխարհին, ուր ոչ աւուրք և ոչ գիշերք, «ոչ շաբաթք և ոչ ամիս և ոչ ժամանակ:

« և ոչ ժամանակը և ոչ շրջմունք տարեաց և « ոչ շրջանը ժամանակաց. բայց միայն Տէր է, « և անոն նորա միայն »¹, և այլն:

Էջ մէ՛ յաերթական բանաստեղծութեան Եւ իմ սահմանէս պիտի անցնէի, եթէ ուզէի փենտոել Եղիչէի պատմութեան մէջ, հայ Շարակաւնին ու Եզնկայ Էջերուն մէջ, քրիստոնէական մմծ աւանդութեան պատկանող հայ զրականութեան մէջ, այս բոլոր հատուածները՝ ուր այս աղոտական ու տառապեան ազգին հաւաքը ու խորհրդական կարօսն ու անձուկը գեղեցկութեան քիզ ճեքը կը զգնուն: Սակայն աններեկի պիտի ըլլար լոել ամենէն նշանաւոր և ամենէն աւելի յարգուած հայ խորդդապապատի մասին, որ է Գրիգոր Նարեկացին, միջին սրբութեան մէջ ապարած ծարուած կը զգնուն և միջին առաջին տասնամեակին միջնէ: Հոգենոս ու բանաստեղծ, իր հոգույն ամենէն աւելի խորունկ ու թաքրուն ծալքերուն խիստ ու անիխնայ անդամատող, նրբին աստուաքան ու եռանդուն խորդդապապատ, — այսպէս կ'երեան Գրիգոր Նարեկացին իր Ողերգութեան աննամառէն նուազաւոր քնարերգակ արձակին մէջ: Ան անողքելի մանրամասնութեամբ կը տարրալուէծ իր գհատուածները, իր ցաղութիւնները, իր հոգեկան թերութիւնները.

« Այլ ես անպիտանս յամենայնի, և ողքան « բան զօրէ. պարսուեալս, որ մինչդեռ արթու « նըս եմ՝ նիբէնմ, մինչդեռ զգաստ երեւիմ՝ « թմբիմ, ի բարեպաշտելս իմում՝ զայթակիմ, « մինչդեռ աղօթեմ՝ և վրիպիմ, ի յընթանալս « իմում՝ և կասիմ, յարդարանալս իմ՝ և մեռ « զանչեմ, ի խաղաղանալս իմում՝ ամբոխիմ, « մինչդեռ արշաւեմ՝ առ ի յնոյն հակամի՝ « տեմ, ի չուելն իմում՝ ընդ կրունկն զառնամ: « Ընդ լուսոյն մասին և խաւար յարեմ, ընդ « քաղցրութեան ճաշակ՝ օշնդոր խանճեմ, ընդ « կուռ քարեածն՝ չարիս հիւսեմ, ընդ կանգնելն « կրկին զլորիմ »²:

Սակայն այս հոգեկան խաւարին վրայ կը փայլէ լոյս մը, զօր գիտէ ան փառաքանել ուժագին թափով մը, երևակայութեան բուռն եռանդով մը, ասուածարանական նշգութեամբ մը և բառական նորութեամբ մը՝ որոնք իրաւցնէ զարմանալի են:

1. Աղաթ. Վ. ճնեսիկ. 1862. էջ 79—80.
2. Գրիգոր Նարեկ. Մատեան ողերգութիւնց. ՀԱ. Վ. ճնեսիկ. 1859. էջ 359.
3. Աղ. Հ. էջ 404.
4. Աղ. Զ. էջ 422.

« Եթէ քաւեսցես, կարող ես. եթէ բժշկես, « զօրաւոր ես. եթէ կենդանացուցանես, բաւական « ես. եթէ շնորհես, առաս ես. եթէ ողջացու « ցանես, հնարաւոր ես. եթէ պարզես, ամեն « նալի ես. եթէ արդարացուցանես, ամէնչաւ « բուեսա ես. եթէ միսիթալիս, ամէնչիւնան ես. « եթէ նորոգն, ամնանակալ ես. եթէ հրաշագոր « ծես, ամնանաթագաւոր ես. եթէ վերտան հաս « տատես, արարիչ ես. եթէ կրկին զոյցուցա « նես, ասուած ես: Եթէ հոգաս ընդ մեր, « ամենատէր ես. եթէ կորզես ի մեղաց, այցելու « ես. եթէ չարձանեաց ընձեռնես, օրնինալ ես. « Եթէ յորսողէն զերծուցես, փրկիչ ես. եթէ « զեղցն ի ֆոյոց ի մեզ, հարուստ ես. եթէ « նախ քան ի մէջ ինդրեն դու կարկառեացես, « անկարօտ ես »³:

Եւ որովհետեւ բանաստեղծ է ան, կը զգայ ու զիտէ ամենապալցր գորովզով մը երգել Ս. Կուսին մայրութեան գեղեցկութիւնը, և զայն դըրուածած ատեն՝ Նարեկացւոյն քնարերգական խանգը ամենէն աւելի փափուկ ու բարձր թափշը կ'առնու. « Բարձրասցի պատի քո ինն, և ցուց « ցի փրկութիւն իմ քև, եթէ զի՞ն գտցին, Տի « բամատ. թէ ինձ ողորմանցին, Արքունի. թէ « զկորուսեալս շահեսցին, անարատ. թէ զհար « թուցեալս յանձնանձնեցես, իրշանիկ. թէ զա « մաշեցեալս յառաջ մատուցես, բարկորին... « թէ ի խովութեանցս յուզմանց փոխեցես « զի՞ն, խաղաղարար. թէ վրիպելոյս ինձ հնա « բաւորեցն, զովեալ... թէ զլաւեաց ձայն « հասցես, բերկութիւն. թէ զիորոտակեալս « կազգուրեցնես, զեղ կենաց... թէ ողորմու « թեամբ ինձ պատահեսցես, կտակ նուռեբաւլ »⁴:

Հ. ՅՈՎՀ. Վ. ԹՈՐՈՍԵԱՆ

— Այն երկու առաքինութիւնները՝ որոնց ամէնէն աւելի պէտք ունինք այս կեանքին մէջ և որոնք նյին իսկ առաքինութեանց մէջ իրարու գետ անհաշտ կը թուրին՝ են համբերութիւնն ու քաջարարութիւնը:

— Մեր սիրելիներուն հիւանդութեանց պահուն կը գտնուին այնպիսի իրական վայրկեաններ՝ յորում ուրախ խօսք մը, լուսոյ ալիք մը, կամ չեռաւոր երգի մը ձայնը, կ'արթնցնէ յոյս իրբեկ յանկարծական բաց մը:

ԷՏՄՈՒՏՈՑ ՏԵ ԱՄԻՉԻԱ